

տեսնեմ, դու պզտիկ ես և չես հաւասարիք իմ տեսութեանս . վասն զի յետնածին ես, բնութեան և ժամանակին ուժը տկար ինջած է վրադ . լեզուդ ալ թոթով և անկատար է, արեւելեան լեզուաց ընդարձակութիւնն ըռնիս, որ մտքի ալ ընդարձակութեան սպատճառ են երբ մշակուին : Իսյց սակայն այսօր կրնաս դու ինծմէ աւելի տեսնալ և կը տեսնես, ինչու որ իմ հսկայ ուսերուս վրայ եղած՝ անկէ կը նայիս, և այն ատեն իմ գլխիս վեր կը բարձրանաս . բայց միշտ ինծմով ինծմէ կը բարձրանաս . ես քեզմով չեմ եղած, դու ինծմէ եղեր ես :

Ուրեմն սիրելի և հարազատ պզտի եղբայր, աննախանձաբար տեմնելով իմ կւնձմտած կերպարանքիս տակ այս մեծ և գովելի յատկութիւններս՝ մի գոռոզութեամբ ու արհամարհանօք՝ հասպա անուշութեամբ և խնարհամտութեամբ մը եկու ընծայելու ինծի այն լոյսն՝ զոր ինծմէ մուրացեր ես : Իշ ալ քօղ մը քաշելով քու անհանդարտ բնաւորութեանդ, անձնասիրութեանդ և ծեքծեքական սովորութեանցդ, գովելով կը մեծարեմ գեղեցիկ բարեմասնութիւններդ, ուսումնասէր փոյթդ, հնարագէտ արուեստաւորութիւնդ, վայելու քաղաքավարութիւնդ, հաստատուն օրէնքներդ, ազնուական ընկերութիւններդ, և հաղորդական հնարքներդ : Իշ ասոնցմով զքեզ մեծարելով և նախապատռելով քան զիս՝ չեմ տարակուսիր որ դու ալ իմ վրաս եղած բարեմասնութեանց յարգող ըլլաս, կարեկից՝ պակասութեցս, և իրեւ աշխայժ եղբայր՝ տարիքը առած եղբօր մը ձեռք տաս բարեմտաբար գործակցելու, և իրարու օգնելու իւրաքանչիւր իր առաւելութեամբքն, որով միաբան յառաջ երեայ մարդկութիւնն :

Եմեւութեանք . — Եհաւասիկ՝ նշան հաւանութեան ըսածներուդ՝ իմ աջս :

Եմեւութեանք . — Եհաւասիկ իմս ալ կեցցես քաջդ Երեմուտք | ուսընկալ:

Եմեւութեանք . — Կեցցես մեծդ Երեւելք | ուսաբուղիս :

ԲԱՆԱՍՏԻՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ԱԶԳԱՑԻ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ԱՐԾԱԿՈՒԹՅՈՒՆ :

Գ.

Ա պշտրշահ :

ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹԵՎԱՆ ազնուական զգացումը այնչափ բնական է մարդուս որ չի կրնար մէկը աս գեղեցիկ մարդավայելու առաքինութենէ հրաժարիլ առանց բոլորովին մարդկութենէ ալ հեռանալով ինքզինքը անբանից կարգը գնելու : Եւ կը տեսնենք թէ որչափ որ աւելի ծաղկած է աս առաքինութիւնը ազգի մը մէջ, նոյնչափ աւելի առաջ զնացեր է նոյն ազգը քաղաքականութեան ու մարդկութեան կողմանէ : Եւ ատի աս պատճառաւ է որ իմաստուն ժողովուրդներ իրենց խելացի դաստիարակութեանը զիսաւոր մասը համարեր են ու կը համարին իրենց գիւցազանցը ու առաքինեացը յիշատակներով արթընցընել պատանեացու երիտասարդաց եռանդուն միտքը, ազգելով քաղցր երախտագիտութեան մը հետ իրենցնաև ազնուական նախանձաւորութիւն մը :

Չկայ աշխարհքիս վրայ այնպիսի գերագոյն աստիճանի երախտիք մը, որ ամբողջ ազգի մը սիրտը իրեն զրաւելնչպէս զլուխ ըլլալ ժողովրդեան մը, օրէնսդիր ու հայր հայրենեաց սեպուիլ ազգի մը՝ երջանկագոյն կենաց ձամբայ ցուցընելով անոնց : Այսպիսի գիւցազն մը եղաւ մեր Հայոց Աղարշակ թագաւորը : Աղարշակայ օտարազգի ըլլալն իր առաքինութեանցը յարգը չպակսեցընելէն՝ ի զատ նոր փայլ մըն ալաւելցուց իր ազնուական ոգւոյն, որչափ որ մեծ է օտարէ մը ընդունած բարիքը քան հօրէ մը կամ եղբօրէ : Ա ասն զի Հայկ՝

իբրև հայր ընտանեաց՝ ազատեց որպիքը ու թոռունքը օտարին բռնութենէն . Ի՞շրամիր հայրենի ժառանգութիւնը փառաւորեց աշխարհակալ քաջութեամբը , Տիզրան գեղեցիկ առաքինութիւնը ներավը Ճնշացուց զանիկայ ու մեծ փառքի հասցուց . բայց Ա աղարշակ իբրև նոր ու չնաշխարհիկ դիւցազն բնական պարտքէն վեր առաքինանալով ազատարար երեցաւ Հայաստանի :

Ա աղարշակ՝ թոռն , որդի ու եղբայր այն Պահլաւիկ տոհմին մեծանուն դիւցազնը՝ որոնք ազատեցին Եսիան Յունաց ծառայութենէն , անոնց դիւցազնական թագաւորավայել քաջութեանցը արժանաւոր ժառանգ ըլլալով ու բաժանակից , իր բոլոր ապագայ փառացը ու անուանը անմահութեանը ըսկիզեն դրաւ ազգի մը երջանկութիւնը՝ զոր գեռ չեր ճանցած . և թողուլ Հայաստանի մէջ իբրև յաւիտենական կոթող իր գերագոյն գործոցը անմահ յիշատակը :

Դաւական եղաւ Ա աղարշակայ միայն համբաւը ժողվելու իր զրօշուն տակ Հայոց քաջ իշխանքը ու կտրիչ երիտասարդքը , որ իբրև հասարակաց բարերար ու ազատիչ հայրենեաց ընդունեցան զինքը : Ա աղարշակայ թշնամին էր Ո՞րփիւղիկէս քաջ ու զօրաւոր մարդ , բայց բռնաւոր . Ա աղարշակ ազգի մը երջանկութեանը համար կը կուտէր , Ո՞րփիւղիկէս իր գոռող ու անցաւոր փառացը համար . կը յարձակի Ո՞րփիւղիկէս իբրև արիւնարբու վագր մը , բայց Հայկազն քաջազունքը ազատելով Ա աղարշակը անոր ձեռքէն կրկին կը պարգևեն Հայաստանի իրեն ազատիչը , ցուցնելով որ թէպէտ և չեղաւ իրենցմէնոր Հայկ ազատարար հայրենեաց , գունեայ իրենց քաջութեամբը կը չնորհեն ազգին իրեն օտարազգի ազատարարը : Ինկաւ բռնաւորը , կոտրեցան թշնամիքը , ու բոլոր Հայաստան սիրով ընդունեցաւ իր թագաւորը :

Տեսնելով Ա աղարշակ իր նոր ժողովը դեման սիրոյ կապը իրեն հետ , առաքինի հաճութեամբ մը զուարձանալով

հաւասար ամենուն վրայ , իբրև սիրելի որդւոց վրայ կը տարածէր իր ինամբը : Եւ ուզելով երկար ատեն խռովութեամբ պատերազմներով շփոթեալ ազգը նոր բարեկարգութեամբ մը կարգի դնել , ու իր նորահաստատ տէրութեանը հիմը Ո՞րդարութեան և (Օրինաց վրայ հաստատել և Կարգաց , նախ իրմէ և իր արքուն նեացմէն սկսաւ : Խմացուց ասով թէ որ մէկը խելքով ուրիշի կ'ուզէ կարգադիր ըլլալ , նախ իր անձին պէտքէ կարգի դնել իշխանի մը , ժողովրդեան առաջնորդի մը չկայ այնպէս զօրաւոր օրէնսդրութիւն ինչպէս իր օրինակը : Ուստի նախ իր անձին ու իր արքունեացը բարեկարգութեան օրէնքները հաստատեց . իր ամէն գործքերը կարգի մէջ դրաւ , օրուան ժամերը Ճիշդ բաժնելով իր թագաւորական պարտուցը ու առանձին մարդավայել զուարձութեանցը համար : Որով կը տեսնանք թէ որչափ վայել լուչ է մարդուս իր գործքերը կարգի վրայ առնուլ , և որչափ հարկաւոր է անոր որ ուրիշի պիտի հրամայէ՝ սորվի նախ անձին հրամայել :

Դ աւ գիտցաւ Ա աղարշակ թէ տկար է մարդ ու խիստ դիւրին սխալելու՝ մանաւանդ իշխան մը իր հրամաններուն մէջ , թէպէտ և որչափ կարելի է խելացի ըլլայ . ուստի զարմանալի խմաստութեամբ մը ընտրեց երկու ազդարար յիշեցնող , մէկը՝ երբոր թագաւորը մարդկօրէն կրիւք արդարութիւնը ուժի տակ ձգէ չափազանց վրէժինդրութեամբ , երկրորդը՝ երբոր արդարացի վրէժինդրութեան մէջ թունայ :

Դարձեալ Ա աղարշակ ամէն քաղաք ու գիւղ արդար ու առաքինի մարդիկ դատաւորներ զրաւ : Եւ իր աս գեղեցիկ օրէնքներով իմացուց բոլոր իր ժողովը ըլլալով և մանաւանդ բոլոր մարդ կութեան , թէ առաքինի թագաւորի մը ու ժողովրդեան առաջնորդի մը իշխանութեանը ատեն օրէնք կը թագաւորի ու արդարութիւն և ոչ մարդ : Ո՞րդի կութեան իրաւունքը լաւ ճանցաւ Ա աղարշակ և ուզելով միացընել ասքնական իրաւունքը քաղաքական ընկերութեան

վայելըութեան կապովը՝ սահմանեց որ թէակէտ իշխանք, քաղաքացիք ու գեղացիք նոյն իրաւանց հաւասար մասն ունին, միայն կրտսերը պատուով մեծին, ու մեծը սիրով առ կրտսերը քաղաքական վայելըութեան պարտքերնին պիտի լեցրնեն. որովհետև որ սովորաբար մէկուն պահատութիւնը, երկրորդին ալ պատճառ ըլլալով՝ ընդունայն է անկէց վերջը իրարմէ գանգատիլը :

Այս քարեկարգութեանց օրէնքներէն ՚ի զատ բոլոր կառավարութեան կերպը նորէն կարգադրեց, թագադիր իշխանէն ու իր փոխարքայէն սկսեալ նախարարութիւնները ու կարգաւորեալ զօրքը հասարակաց ու աշխարհքին ապահովութեանը համար :

Դէկ գիտցաւ Ա աղարշակ թէ կրօնքն է հիմն ու հաստատութիւն մարդկային քաղաքական ընկերութեան ու երջանիկ կենաց. ուստի իր հեթանոսութեան ժամանակին յարմար՝ մեծ փոյթ ունեցաւ կրօնից ծաղկելուն, մեհեաններ կանգնեց ու քուրմեր հաստատեց, ու գիտնալով որ ժողովրդեան դիմացը կրօնից պաշտօնէից յարգանքը կրօնքին մեծարանացը հետ մեծ կապ ունի, քուրմերը ազնուական նախարարաց պատուոյն հաւասարցուց : Եւ այնպիսի հեթանոսութեան խաւարեալ դարուն մէջ, հիմակուան խելացի քաղաքականութեան բարակութեան հասնելով՝ կրօնից ազատութիւն ալ տուաւ Ի ագարատ թագադիր իշխանին, որ Նքէից գերութենէն ըլլալով ճշմարիտ աստուածակաշտ էր : Այսպէս քիչ ժամանակի մէջ Հայաստան՝ բոլոր արեւելեան ազգաց մէջ ամենէն ծաղկած կիրթ ժողովրդոց մէկը եղաւ :

Ա աղարշակ շբաւականանալով իր դիւցազնական առաքինութեամբքը, որով կարծես նոր մեծ ու ազնուական ազգ մը աշխարհքին վրայ երեցուց, չուզեց ըստելի բարբարոս ազգիմը օրէնսդիր ու ծաղկեցընող, որ թերեւս ուրիշ թագաւոր մը ասով իր փառասիրութիւնը գոյն ընելու կը ջանար, այլ տեաննելով ազգին ազնուական կերպը, որով կը

ցուցընեին թէ քաջ նախնեաց սերունդք են, ուզեց ստուգել պատմութեամբ . ու արթընցուց ժողովրդեան ոգին թէ Հայկայ, Արամայ ու Տիգրանայ որդիք են, ու վառեց անոնց սիրութ նախանձաւոր ըլլալ իրենց նախնեացը, որով ինքը իրաւամբ մասնակից եղաւ իր նախորդ գիւցազնաց փառքին, զոր ժամանակին ժանգոտ ժանիքէն ազատեց . ու սիրելի եղաւ իր ցեղովը ամբողջ աղգիմը, ունուիրական ընծայեցիրտոհմին Ացշահոնի անունը, որով ոչ ժամանակ մը միայն, այլև 2000 տարիէն վերջն ալդեռ քաղցը կը հնչէ Հայրենասիրաց ականջը Ա աղարշակ անունը, Արշակունեաց անուանը հետ :

Հ. Ա. ՃԱՐ.

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Դրագուններու Հրայ ուղիւնանելիւն :

ԴԻՆ ու նոր մատենագրութեանց ապաստանարանը, մարդկեղէն հանձարոյն ազնիւ ու հաւատարիմ աւանդապահքն զբատունները եղած են : Անոնց մէջ մարդուս իմաստութիւնը, մտաց գերազանցութիւնը ու ինչուան յիմարութիւնն ու մոլորութիւնները իրը խրատ և ժառանգութիւն ապագայից կը յաւերժանան, և տգիտին վարժապետ ու իմաստնոյն օգնական ու ձեռլուտու կ'ըլլան : Ա ֆոնս որ ժամանակ ու տեղ եղեր է որ զրոց յարգը ճանցող կամ ամեննեին չեն եղած և կամ թէ քիչ հոգի գտուեր է . ինչ բանաւորներ, քանի անգութ ձեռքեր՝ հազարաւոր տարիներու գտնձը, բիւրաւոր մտաց երկունքը՝ սրով, կրակով, տւարառութեամբ, գետը նետելով, պատերու մէջ Հիւսելով, պատըռուած՝ տղայոց ձեռքը խաղալիք տալով, կամ թէ եղծաննելով ու անարդ բաներու գործածելով ոչընչացուցեր են . և այն անուններն որ յաւիտեան անմահանալու արժանի էին՝ անդաւնակի մոռացութեան